

## ՊԵՆՁԷ ԳԼՈՒԽ ՄԸ

Ի Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Գ Տ Ն Ո Ւ Ա Ծ

Տ ե ղ ե կ ո ւ ր ի շ ե լ .

Պղնձէ հին անդրսց զլուխ մ'և ձեռք՝ ասկէ քիչ տարի առաջ հողէ գուրս ելած, հնութեան և գեղարուեստի հանցողաց և սփրողաց մեծ հետաքննութիւն, զարմանք և հիացումն պատճառեցին, և գրեթէ սակայ կը ուղարկ զԱնզիացւոց գետեղեցան իրենց հնահարուստ բրիտանական թանգարանին մէջ, ՚ի պանչացումն տեղույն այցելու տեսողաց, որպէս հետևեալ տեղեկութիւնը դրոշ Գերմանացի հեղինակն կը բացատրէ, երկար քննութեամբ հանդերձ: Մեղի համար ոչ պակաս քան գհրաշախիս արուեստին՝ հետաքննական է այն որ գհեղինակն և զստացողս պղնձէ նշանաբացն կ'ափշեցնէ և տարակուսեցնէ. այսինքն՝ անոնց յայտնութիւն մեր հայրենեաց հողայն մէջ. ի՞նչպէս կը ընայ ըլլալ, կ'ըսեն, որ յունական ճարտարութեան ամենէն գեղեցիկ ձեռագործ մի՛ ձուլուած Վրիհատոսէ չըսր գար առաջ, որ է ըսել Յունայ ճարտարարուեստից ամենէն ժաղկեալ ժամանակն, թաղուած ըլլայ հեռաւոր և բարբարոս Հայաստանի անկիւն մը: — Այս յիրավ զարմանալի բանին մենք չեմք զարմանար. և յօդուածիս հեղինակին և իր նմաննեաց՝ մատնացոց կ'ընեմք մեր Խորենացւոյ Պատմութեան Բ Գոյց ԺԲ, ԺԴ, և Ագաթիանգեղոսի ՃԹ, ՃԺ, ՃԺԳ գլուխները. որք հիմայ այսպիսի նիւթեական մասցրոդք հնութեանց անժխտեցի կերպով կը վաւերանան, և մեր Դ և Ե գարուց մատենագիրքն նոր յարգ և փառք կը սունան ստուգութեան. ընդ նմին և գործք քաջութեան մեր Արշակունի աշխարհակալաց, հեղինական դից ընդունելութիւնն ՚ի Հայոց իրենց ազգային պաշտամանց և աւանդութեանց վերածմամբ, և յետոյ Լուսադրից և Ծրբառայ քրիստոնազօր ձեռաց անինայ հարուածովք անոնց մանկիչն և թաւալի ընդ գետնաւ: — Պատմիչք մեր յայնապէս կը վկայեն, որ յԱ Արտաշէս գերեալ կամ յափշտակեալ յունական շատերին և Փոքր Հայոց սահմանամէջ տեղուանք, Եփրատայ և Գայլ գետոց հովուաց մէջ կանգնուած էին. այն կողմերէն յայտնուած է, և իրը 1600 տարուան թանձրացեալ փոյն և քունել թօթափեղով հսյացեալ Աստղին իր երբեմ պատեցեալ գլուխն և ոչ պարկեշտ ձեռքը, գերեզմաններէ վեր ընկած գանինի և կմախից պէս գուրս ձերք է: Ժամանակն և ծշմարտութիւն անոր առաջնին ստացած պաշտօնն ալ, երկրորդ նզովքն ալ ընկերով, հիմայ միայն հաստարակաց զարմանալի կ'ընծայեն ըստ արուեստին ճարտարութեան. իսկ Հայոց նսե պանծալիք. որք ոչ միայն արդեալիք նախնեաց իրեանց յունական և աստրիական այլ և այլ բանաւոր արգասիք (մատենագրութիւններ), այլ և այսպիսի ձեռագործներ՝ երբեմն երբեմն յանկարծուց յերևան կը հանեն, ամաշեցներով իմն անոնց բնիկ արտագրող և յետոյ կորուսող ազգերը, և պարաբերով զմիսո Եւրոպից և ամենայն աշխարհի, միանդամանն և երախասապարտ ընելով զանոնք հայկական հին հողուն, հին ազգին, որ գիտցեր է իր ազգարակին անբեր մասն ալ այսպիսի օստար և ընտիր բերովք նօխացընել, ՚ի վայելս իւր և ապագայ ժամանակաց և ժամանակաց:

Առաջին անգամն է որ 'ի լոյս կ'ըն- ծայուի թրիտանական թանգարանին քիչ ատենէ ՚ի վեր ստացած պղնձէ զիլից մը և անոր պատերանեալ և մասնաւոր քննագատութեան խիստ շատ արժանաւոր ձեռքի մը պատկերն: Երկուքն ալ գտնուած են ՚ի Հայաստան,

կը եւանէն քիչ հեռու, Ցրապիգոնի հարսաւային կողմէն, ըստ ոչ բոլորովին վըստահելի վկայութեան այն անձին՝ որ յերոպաց բերած է այս երկու կոորդներս: իսկ այն այլ և այլ գիտուածներն որոնք պատահած են այս գլխուու, քանի որ գեր թրիտանական թանգարանն չէր

ստացած զայն, կարևորութիւն մը չունենալով մեր խնդրոյն հետ, պէտք է հոս զանց ընենք, որչափ ալ այլ և այլ մասամբք հետաքրքրական ըլլան. բաւական կը համարինք զուրցել որ վերոյիշեալ թանգարանն՝ բատիկալանի հաւաքուածոյից հետ ստացած է նաև այս երկու կտորներս: Այս այն գլուխն է որ առիթ տուաւ լրագրաց մէջ պտշտած լրոյն, իբր թէ գտնուած ըլլայ 'ի հ.Պօլիս Պէլվէտէրի Ապողոնին արձանի մը պատկանեալ գլուխ մը և ձեռք մը, հանդերձ այն վահանով զոր Սդրոկոնոփի Ապողոնն կը կրէ: Ի՞նչպէս այս երկու կտորներուն նկատմամբ այսպիսի զաղափար մը յառաջ գալլը՝ դիւրաւ կրնայ մակաբերուիլ: Տարակոյս չկայ որ ձեռքը բռնած կտան և կամ կաշին մէկէն յիշեցուցած է Սդրոկոնոփի Ապողոնը, որ ձախ ձեռքը կաշիի կտոր մը բռնած ունի, ինչպէս նաև Պէլվէտէրի Ապողոնի զիսուն հետ ունեցած վեր 'ի վերոյ նմանութիւնն այս կարծիքն աւելի հաստատած է: Բայց ինչպէս դիւրութեամբ այս կարծեաց ծագումը կրնայ գուշակուիլ, այսպէս ալ անոր սիսալ ըլլալը կրնայ ցուցուիլ: Բրիտանական թանգարանին ընդհանուր ցանկին մէջ, այս զիսուն համար այսպիս գրուած է. Պղինձներուն սենեկին մէջ տեղը բրյուշի սեղանի մը վրայ սասորածուհոյ մը թեականէն մէճ զլուխ մը կայ, որ կ'ըսուի թէ 'ի Հայաստան ցունուած է: Այս յունական արուեստին ամենէն ընտիր ժամանակի գործ եղող զլուխն, զոր ունանք Ափրոդիտէ կունցին, և որ աշելի հաւանական է թէ Արտեմիսն ըլլայ, մասն մի է չախչախուած արձանի մը, որուն ձեռքը մի և նոյն ապակեայ տփոյն մէջ 'ի ցոյց դրուած է: Այս վերջինս ուղիղ չէ. ձեռքը պատին վրայ շինած գարանի մը մէջ զատ գրուած է. (դարան 4): Այս տեղափոխութեան պատճառն ինծի անծանօթ է: Արդեօք այս երկու կտորներուն իրարու համանմանութեան վրայ տարա կ'այս ծագած է: Չեմ կարծեր. և այս-

պիսի տարակոյս մը մը և է կերպով չի կրնար արդարանալ, եթէ ճշգրիտ նկատուելու ըլլայ:

Երկու կտորներուն իրարու վերաբերյան խնդրոյն լուծմանն համար՝ նախ և առաջ կարևորութիւնն ունի այն մարդուն վկայութիւնն, որուն ձեռքն անցած են անոնք՝ իրենց գտնուելէն վերջը: Եթէ զայն իրբն տարակուսական համարելու ալ ըլլանք, սակայն այս երկու կտորներն եթէ ջնարակին գունոյն և ելէ թափուածքին կերպին մէջ իրարու հետ այնպիսի նմանութիւն մը ունին, որ կարելի չէ զանոնք իրբն իրարմէ տարրեր մասեր նկատել. որովհետեւ ինչպէս ամեն հին արձանաց վրայ, հօս ալ նաև կը տեսնուի որ գէջ թափուած տեղուանքն պղնձէ թիթեղներով նորոգուած են. և այսպիսի երկու տեղուանք կան ձեռքին և պարանցին վրայ: Որչափ ալ հիմա ձեռքը զիսէն զատ դրուած է և իբր անոր վերաբերութիւն չունեցող կը ցուցուի, սակայն ով որ քիչ մը ուշադրութեամբ գլուխը դիտելու ըլլայ, ձեռքը տեսածին պէս, զանիկայ միտքը կը բերէ: Այս բանն ինծի ալ պատահած է. և շատ համոզուած եմ թէ որ և է անկողմասէր դիտող նոյնը պիտի զգայ: Ասոնց մի և նոյն ձոյէ յառաջ եկած ըլլալուն, և նման հանգամանքներով մի և նոյն երկրի խաւի տակ մնացած ըլլալոն՝ աշաց տեսութիւնն կը վկայէ: և մէկտեղ գտնուելուն ալ վաճառողն Ռւսուի կարելի է արդեօք որ աստոնք երկու քովէ քովէ կանգնուած զանազան արձանաց մասունք ըլլալու փոքր խակ հաւանականութիւն ունենան: Այս տեսն այսպիսի կարծիք մը հաստատութիւն կ'ունենար, երբ այս երկու կտորներն այնպիսի ներքին հակատութիւն մ'ունենային, որ բացարձակապէս անհնարին ըլլար իրենց իրարու վերաբերյան վրայ մոտածելը: Բայց հօս ընաշկայ այսպիսի բան մը, ինչպէս որ ետքէն պիտի տեսնենք: Ասկայն նախ ձեռքը մասնաւոր կերպով քննենք: Զախ ձեռք մ'է, որուն յօդուածոյն

անմիջապէս ետեւը ջախճախուած է, և սասահիկ հարուած մը կամ՝ զարնուածք մը, որ արձանին սոսկալի խորտակուամ՝ մը տուած ըլլալը գուշակել կու տայ, սոյն ձեռքին վերին երեսն առ ՚ի չեղ ծեղքած և պղնայն եղերքն ներս տարած է: Եցոյնպէս վաստած են ուրիշ երկու տեղուանիք ալ, ուր թափուելու ժամանակ վերնամանչին լու չլավազած տեղերուն վրայ յարմարցուած քառակուսի թիթեղներն իրենց գամերովն հանդերձ թուցած ինկած են յընթացս զարուց: Բաց առկից նկայիթ մատին ետեի և վարի կոսմի պատառուածք մը կը նշանաբուի: Այն մնացած ստորին բալլին մասը՝ ուղիղ զիծ մը կը ձեռացնէ ձեռքին հետ ինչուան բաւթ մատը. անանկ որ պէտք է ձեռքը իրբեքի մը գէպ ՚ի առաջ ծածած նկատել, Մասերն երլայն, բոլորչի և վայելուչ են, առանց երակի կամմկանց ցցուածքի, հանդերձ երկայնաձև գեղեցիկ եղանդներով: Տարակոյ չկայ որ կանացի ձեռք մ՞է, թիթամատէն և ցուցամատէն քիչ մը վեր բարձրացած և թեին վրայ ինկած կրկնածալ կոտաւ մը բրոնած է, անանկ կերպով մը՝ որ ամփոփումը երրորդ և չորրորդ մատին կորացմամբը և թթամատին սեղմամբը կը ձեսնայ: Պատի մասն ալ կորացած է, բայց սեղմաւմընուազէ: Իսկ ցուցամատը թեթեւ մը կորացած և ազատ կերպով գէպ ՚ի դորս ելած է: Կտաւն, որ անմիջապէս ձեռքին տակը ջախճախուած է, ինչ նիւթէ ըլլալը առանց ասրակութիւնի վերի մասէն կրնայ իմացուիլ: Փափուկ, բոլորովին գալարուն և ուղիղ վեր կենալու անբաւական նիւթ մ՞է, որ հազիւ ձեռքին քիչ մը վեր կը բարձրանայ, և մէկէն յինքն կ'ամփոփուի և ձեռքին վրայ կ'իյնայ: Այս հանգամանիքն արգէն անոր կաշէ չըլլալը կը ցուցընէ: ասոր վրայ կրնայ նաև աւելցուիլ որ, ինչպէս առաջ ըսինք, ծայրերէն կ'իմացուի թէ կրկնածալ կոտամի է, առանց շիտակ եղերքներու, ինչպէս պէտք էր ըլլար եթէ օրինակի աղագաւ՝ քսակ մ'եղած ըլլար. հետեւ.

բար միայն բարակ հիւսուած կտաւ մը կրնայ ըլլալ այն: Նմանապէս ձեռքն ալ մեր գծագրութեան մէջ ներկոյացուածին նման ըլլալը կրնայ բթամատին և ցուցամատին մէջ կտաւին հանգչած կերպէն որոշակի հասատուիլ, ջեռքէն վեր բարձրացած կտաւին այն մասը որ ինք զինքը վեր բռնելու զօրութիւնն չունենալով իր թեթեւ բեռան տակ կը կորանայ, բնականաբար ծանրութեան օրինաց կը հետեւի: Արդեմէ ենթագրենք որ ձեռքին վերին երեսը գէպ ՚ի վեր զարձած էր, պէտք էր որ ցուցամատին վրայ իյնար: Բայց թէ որ ենթագրենք որ ձեռքը բոլորովին ծռած էր, անանկ որ բթամատը և ցուցամատը ամենէն վար կը գտնուէին, այն ատեն կտաւն գէպ ՚ի վեր բարձրացած պիտի չըլլար, այլ ուղղակի վար պէտք էր իյնար, մինչդեռ մեր պատկերին մէջ ուղիղ վեր կը բարձրանայ, վերջապէս եթէ համարինք որ ձեռքը բթամատովն և ցուցամատովն հանդերձ գէպ ՚ի վեր բարձրացած էր, և այնպէս խոսութիւնք մեր գծագրութենէն որ ենթագրենք թէ երկու մատանց ծայրերն իրենց արմատէն աւելի բարձր կեցած էին, այն ատեն կտաւը մատերուն ծայրերն վրայ ինկած պիտի ըլլար: Դարձեալ կտաւին աւելի ցուցամատին արմատին վրայ ինկած ըլլալէն կրնայ հետեւցուիլ որ ձեռքին վարի մասը քիչ մը ներս, իսկ վերինն քիչ մը գուրս ծռած էր. անանկ որ եթէ ցուցամատին խաղալիաց վրայէն ուղղաձիգ լար մը ձգուէր, միայն այս կէտին վրայ ձեռքը պիտի չօշափէր: Ջեռքն այս գիրք ունենալը այսպէս հասատուելէ յետոյ, հաւանական է որ անոր պատկանեալ վերին բազուկը մինչև արմուկը քիչ մը կը ցածնար և ետքը նորէն կը բարձրանար, մինչև որ բթամատին և ցուցամատին ծայրերուն ուղղութեամբը իր բարձրութեան վերին կէտը կը հասնէր: Արդեօք ձեռքն ինչպիսի զոր-

ծողութեան մէջ է :

Երկու բան կրնայ ենթագրուիլ. կամ այն է որ բան մը բանած է, և կամ բան մը թողու վրայ է : ինձի այնպէս կ'երենայ որ արձանադործը, որուն երախտապարտ ենք այս արձանիս համար, նաև այս խնդրոյս լուծմանն համար բաւական նիւթ դրած է գիմացնիս կտան գէպ 'ի վար կը շարունակէր, ինչպէս յայտնի կը ցուցինէ ձեռքին տակը կոտրած նիւթոյն կտորը . ուստի ունէր նաև բաւական արածութիւն և ծանրութիւն: Դնենք որ մէկը զետնէն բաւական տարածութիւն ունցող լաթ մը կը վերցընէ, զանիկայ յետոյ իւր ամբողջ երկայնութեամբն իր մարմին հեռու բանելու համուր ինչպէս գործածէ պիտի ձեռքը. արգեք երկու մատով մինակ պիտի բռնէ զայն, ճկոյթ մատն ալ հաղիւ դրպցընելով, և ցուցամատն հեռու տանելով. յայտնի է որ այսպէս չէր կրնար ընէլ. ապա թէ ոչ կտան կը սահէր ձեռքէն . մանաւանդ թէ հարկ է որ ամբողջ ձեռքովը բռնէ կտաւը, և բռնթ մատովն ալ ոյժ տայ բռնուածքին: Եւ սակայն հօս որչափ տարբեր կը տեսնանք: Բանուածքը ամենաթոյլ է . ցուցամատը հանդիսա կեցած է, և ճկոյթ մատն ալ կարծես չի մասնակցիր երկու միջամատանց գործողութեանը . և ասնք ինչպէս նաև թթամատն ուժով չեն սեղմեր կտաւը, ոյլ միայն անոր անկումը կ'ուշացընեն. վայրիկան մ'ուլ, և ահա կտան ձեռքէն սահելով գետին պիտի իյնայ:

Ինձի կ'երկի թէ ըստածներէս արգէն կը հետեւ որ ձեռքը բռնածն չի կրնար արձանին զգեստին մաս մը ներկոյացընէլ: Զի կրնար ստորին եղերքն ըլլալ. որովհետեւ այն ատեն պէտք էլ որ միածալ ըլլար և ոչ թէ կրնածալ, ինչպէս որ հօս է. դարձաւ չի կրնար ըլլալ որ մարմինը պատուզ զգեստը մէջտեղէն բռնած ըլլայ, առանց զիծերու փոփոխութիւն մը պատճառելու. վասն զի պէտք էր որ այն ատեն ձալքերն ձեռքէն առ ՚ի շեղ զէպ 'ի մարմինն ուղ-

ղուած ըլլային . մինչդեռ հօս, ինչպէս քիչ վերջը պիտի տեսնենք, բոլորովին տարրեր ուղղութիւն մը կ'երեխի: Նկատեի է նաև որ վեր բարձրացուած զգեստն բաւական կարճցած պիտի ըլլար. այսինքն ինչ հեռաւորութիւն որ ունի ձեռքն այն կէտէն ուր որ զգեստը վեր բռնած է, անկէց կրկին անդամ աւելի: Ես այսպէս կ'ենթագրիմ որ ըզգեստը չէր կրնար ուղիղ գծով վեր բարձրացած ըլլալ. վասն զի թոյլ կ'երպով մը մատուի զայն բռնած են . և որովհետեւ կրկին ծաբքով ձեռքին վըրայ ինկած է, հետեւաբար ձեռքին և բռնած կիտին մէջ եղած ուղղաձիգ հեռաւորութենէն կրկին անդամ աւելի պիտի կարճնար: Արշափ ալ այս իրողութիւնս, հին զգեստուց լութերուն ճոխութեանը նայելով, շատ բան մը ըլլայ, բայց միշտ տարակրուական կ'երենայ: Սակայն ձեռքին միշտ արբելի է զգեստին ուրիշ գրիցը վրայ որոշ գաղափար մը ստանալ:

Չեռքն նկարագրած ժամանակ՝ ակնարկութիւն մը ըըրինք կոտրած աեւզոյն մօտ և ձեռքէն քիչ մը անդին զասակին վրայ գտնուող գուրա ելած կտորին վրայ, որ մեր պատկերին վրայ կ'երեայ, բայց որոշ գաղափար մը չի տար, ոչ այնշափ զծագրողին թերութեան, որշափ իւր գիմացն ունեցած լուսանկարին միջի ձեռքին անյարմար դրիցը պատճառաւ: Այս կտորի իբրև գաղափար մը կ'երեսին ուղիղ չէ . որովհետեւ մակերոյթը ըլլորովին ողորի է և ամբողջ թափու է: իմ գիմացս եղած ուրիշ լուսանկար մը, ուր գաղափարին երեսը գէպ 'ի վեր գրուած է, յայտնապէս կը ցուցընէ որ այդ կտորը ստորին բաղկին վրայ կողմանակի ձգուած զգեստին ծալքըն է: կարելի չէ ենթագրել որ թեզանեաց մասն մ'ըլլայ, որովհետեւ այն ատեն շիտակ պիտի կենար և կամ ուղղակի պիտի ընդհատուէր, եթէ թեէն հեռու կենալու ըլլար. մինչդեռ հօս մակերեսոյթը թեթեւ կորութեամբ մը բաղկին երեսին հետ կը միանայ: Եթէ

աւելցուի նաև որ պզոի մատին արմա-  
տին ետսի ճեղքուածքին քով ճեռքը  
բռնած զգիստին մաս մը կոյ, որ յայտ-  
նապէս դէպ ՚ի վար գացող խոսորնա-  
կի ուղղութիւն մը գուշակել կու տայ,  
մանաւանդ երկրորդ լուսանկարին քան  
թէ մեր պատկերին համար գործա-  
ծուածին մէջ, այն ատեն այս երկու ի-  
րաց կապակցութենէն հարկաւորապէս  
կը հետեւ որ զգեստը ճեռքէն խոտոր-  
նակի դէպ ՚ի վար յարմուկն կ'երթար  
և յիտոյ ներսէն դէպ ՚ի գուրս ստորին  
բազկին վրայ իյնալով, անկից վար կը  
կախուէր, ինչպէս որ ճալուածոց ձիգ-  
կերպը կը ցուցընէ : Հետևաբար կարելի  
չէ նկատել զայն իրրե անոր զգեստին  
մաս մը, այլ իրրե առանձին արկանե-  
լիք մը, որ թեէն վար սահելու վրայ ըլ-  
լարվ, ճեռքը զայն թեթե կերպով մը  
կ'արգելու : Զգեստին հանգամանքէն  
դեռ ուրիշ բաներ կրնան հետեւուիլ:  
եթէ զգեստն իր ամբողջ երկայնու-  
թեամբն ստորին բաղկէն վար կա-  
խուած էր, պէտք էր որ ճեռքէն դէպ  
՚ի ստորին բազուկն աղեղնաձև ճը-  
գուած մասը դէպ ՚ի վեր քաշէր, և  
հետևաբար զգեստը մատերուն սեղ-  
մուածքէն գուրս ելլելու զրից մէջ պի-  
տի ըլլար, և մատերն, նաև ցարդ ան-  
դործ կեցածներն իսկ, սեղմուածքին  
աւելի ոյժ մը պիտի տային: Զէր կրնար  
արձանագործն զայս այսպէս ըներ, եթէ  
կ'ուզէր ներկայացընել այնպիսի պատ-  
կեր մը, որուն կերպին վրայ փոքր իսկ  
ժամանակի տեսողութեան հնարաւորու-  
թիւնն երենար. պէտք էր որ զգեստին  
ծանրութիւնը մասամբ մը վերցընէր,  
այսինքն հարկ էր որ յենարանի մը վը-  
րայ ճգէր զայն, անանկ որ բաղկին ներ-  
սի կողմը գտնուող աղեղը՝ դրաի կող-  
մէն կախուած և իր ծանրութեամբն  
ներգործող մասին հետ հաւասարա-  
կշուութեան մէջ ըլլար :

Բնականաբար դժուարին է դիտնալ  
թէ ինչպէս շինուած էր այդ յենարանն,  
որուն վրայ արձանն ճգած էր իր զգես-  
տը. իր դըիցը համեմատ կրնայ հաւա-  
սարապէս ենթադրուիլ թէ ծառի մը

բռն կամ սափոր մը եղամ ըլլայ: Եւ ո-  
րովհետեւ այս արձանն ուրիշ արձանաց  
խմբի մը մասն ըլլալուն և ոչ պղտի նշան  
մը կ'երսի, աւելրորդ իսկ է անոր օտար  
զգեստ մը ըլլալուն վրայ մտածելը: Ուս-  
տի եթէ իր յատուկ զգեստն էր, այն  
ատեն հաւանական ալ է թէ ոչ իր ըզ-  
գեստներէն մին այլ իր միակ զգեստն  
է: Եթէ արուեստաւորը կ'ուզէ զգեստի  
մերկացումն ներկայացընել պէտք է որ  
բացայցտութեան համար՝ գործողու-  
թիւնն զգալի կերպով դուրս ցատքեցը,  
նէ և որոշ կերպով երկցընէ թէ արձանն  
ունի մի միայն զգեստ մը, զոր մէկդի  
պիտի թողու: Բոլորովին անկարելի չէ  
որ արձանն ունենայ նաև պարեգոս մը,  
և մասնաւոր նպատակի մը համար վեր-  
նազգեստ մ'ալ մէկդի ձգելու զրից մէջ  
ըլլայ, ինչպէս է Պարթենոնի քանդա-  
կին քուրմը, որ զո՞ն մատուցանելու կը  
պատրաստուի, ըստ Ֆլաշի մեկնու-  
թեանն, որ ինծի ստոյգ կ'երսի: Սա-  
կայն ներկոյ դէպիս մէջ այս բանս  
նուազ հաւանականութիւն կրնայ ունե-  
նալ. այսպիսի մասնաւոր դիրք մը որ ար-  
ձանաց խմբի մը ամբողջութէ մէջ կրնայ  
հասկանալի ըլլալ և արդարանալ, ա-  
ռանձին անհատի մը վրայ շատ մը յա-  
տուկ նշաններ կը պահանջէ, եթէ ա-  
րուեստաւորն դիտած է իր մոտաց ծը-  
նունդն իմանալի ընելու: Իսկ եթէ ու-  
զած է քանդակը ներկայացընել իրրե  
այն վայրկենին մէջ յորում՝ իր զգեստը  
կը մերկանայ, այն ասեն պէտք է որ  
մերկ եղած ըլլայ և հետևաբար պէտք  
է որ ըլլայ նոյն ինքն Ռիքողիսէ, ա-  
մենայն կերպով միշտ այնպէս ներ-  
կայացուած՝ ինչպէս որ էր Պրափսի-  
գելեայ կնիդեան Ալիրոդիտաէն:

Իսկ գլուխն ինչ զրից մէջ է արդեօք:  
Գլուխն ալ զժբազգաբար սաստիկ  
վաստուած է. ամբողջ յետակողմը կը  
պակօի, և գագաթն ալ ճեղքուած և  
զէպ ՚ի ներս գացած է, ինչպէս որ ձա-  
խակողմեան կիսերեսին վրայ մաղերուն  
ելեւիներէն ընդհատուած ուղիղ գի-  
ծերէն կը սեսնուի . պարանոցն ին-  
չուան անրակը ողջ պահուած է, և ձախ

ուսէն ալ բաւական կոտր մը անինաս մնացած է : ինչպէս առաջ լսինք, պարանոցին վրայ, ճիշդ ծնօտին և աջ այտին վարի կողմը երկու տեղուանք՝ ուր որ թափուածքը լւա, յաջողած չէր, մանր քառակուսի թիթելիներով շտկուած էին . ասոնք աներեւոյթ եղած են հանդերձ իրենց դամերութ, որոնցմով հաստատուած էին : Գլուխը կոր շրջանանակով և ճոխ կապով մը զարդարուած է : Գագաթան երկու կողմը երկու քառակուսի ծակերն, որոնցմէ ձախակողմինը թէպէտ բոլորովին շալսկախած է, բայց կանոնաւոր բացուածք մը ըլլալը գեռ կը տեմնուի . նյենպէս նաև շրջանակին կողմը՝ ականջներէն անդին՝ առ ՚ի շեղ երկու խորունկ ծակերն, որոնց մէջ գեռ կողմանակի դուրս ելած մետաղի մը կտոր մը կը գտնուի, և զարձեալ նոյն իսկ շրջանակին վրայ եղող խոր բացուածք մը խիստ յայտնի կերպով կը ցուցընեն որ գլուխը թագով մը զարդարուած էր, Մազերն ալ, որոնց շտկուածքն որոշ կ'երենան, նախ մէջտեղը գծով մը բաժնուած և յետոյ դէպ՚ի վար կողմանակի սանորուած պիտի ըլլան . վերջը շրջանակը դըրուելէ յետոյ, որուն տեղ ուրիշ արձաններն կապ մը ունին, անոր առջեկի կողմի մազերուն մասը քովընտի դէպ՚ի ետև տարուած և հօն հանգուցով մը իրարու կապուած պիտի ըլլան : Այս վերջի մասը ծոծրակով հանդերձ կը պակսի : Ականջներուն վերի մասերն մազերով ծածկուած են . իւրաքանչիւր ականջին ետևէն գանգուր մը կ'իջնայ պարանոցին վրայ . միւս մնացած մազերուն ամբողջութեան մէջն՝ ճակտին և ականջաց առջեկի կողմը երկու պատի գանգուրներ ծգուած են : Աչքերն որ հիմա պարապ են, ատենաք մասնաւոր նիւթով մը լեցուած էին . կիսարաց շրթունքն գեղեցիկ կերպով դուրս ինչած են, և վերին շրթանցը բարձրանալով մնաքը մնաքունքը վեր ելած կ'երեսան : Աջ այտը՝ ունգանց մօտերը՝ թեթէն կերպով մը մնասուած է, բնականաբար զիսցն գիրքն ան էլի ինչ որ մեր պատ

կերին վրայ կ'երևայ. վիմագրողն ըրու-  
նադատուած էր կամսյ և ակամայ  
հետեիլ իւր զիմացը գտնուած լու-  
սանկարին, որուն մէջ առանց ուշ զը-  
րուելու արձանին նախնական ունե-  
ցած զրիցը, պարզ անոր ամբողջու-  
թիւնն երեցընել չափանացուած է: Այս  
նախնական զրից աւելի համաձայն է  
աջակողմեան կիսագէմքն, որ յայտնի  
կը ցուցընէ թէ ինչպէս գլուխն մասնա-  
ւոր ձեռվլ մը դէպ ՚ի ձախ կողմը դար-  
ձած էր: Գարանոցին և ձախ ուսոյն  
մնացած մասին, ինչպէս նաև գլխուն՝  
թէպէտ թեթև բայց բաւական յայտնի  
ծոռնթենէն ներկայ դրից անկարելիու-  
թիւնն կը հասկցուի արգէն: Դարձեալ  
այս դէպ ՚ի ձախ ուսուը դարձուածքին  
հետ զիխոյն ծոռնթիւնն և ձախ ուսոյն  
քիչ մը վեր բարձրացումը կապակցեալ  
ըլլալը կը հաւաստուի պարանոցին ճըն-  
շմամբը ձեւացած խորշումներէն, որոնք  
կողմնակի մինչև մէջ տեղը կ'երթան և  
աջ կողմին վրայ անհետ կ'ըլլան: Աս-  
կից յառաջ կու գայ այնպիսի զիրը մը,  
որ ճիշդ վատիկանու կնիգեան Ավրո-  
դիտէի զիխոյն կը համապատասխանէ:  
Ձախ ուսէն մնացած կտորէն զգեստ ու-  
նենալը կամ շոնինալը կրնայ հետե-  
ցուիլ: Այս յայտնի է որ չի կրնար նեղ  
և ամփոփ ներքնազգեստ մը հագած ըլ-  
լալ: Կը մնայ միայն այն հնարաւորու-  
թիւնն թէ ներքնազգեստը ձախ ուսին  
վրայ արձակ թողուած ըլլալով, կուրծ-  
քին մէկ կողմը բաց մնացած ըլլայ.  
սակայն ասոր հակառակ կ'ելլէ այն պա-  
րագայն որ ձախ ուսն աջ ուսէն բարձր  
է, մինչդեռ ներքնազգեստը հօն միայն  
կրնայ արձակ մնալ ուր որ ձգտումն  
չկայ, ինչպէս որ է հօս աջ ուսին վը-  
րայ, բայց ինչ որ ալ ըլլայ, բաւական  
է առ այժմ հաստատել որ գլուխն ա-  
մենին հակասութեան մէջ չի գտնուիր  
այն հետեւութեանց հետ՝ զորոնք ձեռ-  
քին վրայ ըրած զիսողութիւններէն  
յառաջ բերինք:

Բայց այդ գլուխն կրնայ արդեզք Ա-  
փրոդիտէի մը պատկանիլ։  
Աւելորդ է մանրամասնաբար հեղեղ

Ալբանիայի պատմական ազգագրությունը

անոնց ենթադրութիւնն՝ որոնք մեր պղնձոյն վրայ Պէլլէտէրի Ապողոնի հետ յարաբերութիւն մը կը տեսնե՞ն . վասն զի թէպէտ ինչպէս առաջ ալ ըսինք՝ գլխուն աջակողմիւան կիսագէւին անոր հետ քիչ մը նմանութիւն ունի, անանկ

որ ճակատուն և ականջաց երկու կողմի պղոտի գանգուրներուն յօրինուածքը Ա-պողոնի զլու խներուն վրայ ալ կը տես-նուին, ինչպէս, զոր օրինակ Բուրդալե-սեան զլիսուն և պէլլէտէրեան Ապողո-նի վրայ, որ կողմանակի գանգուրներ ու-



ՀԱՅԱՍՏԱՆ ԳՏԵՌԻԱԾ ԳՂՆԱՑ ԳԼՈՒԽ ՄՅ.

նի, սակայն այն դլուխն՝ որուն վրայ կը խօսինք, իր ամբողջութեամբն, նուրբ գիծերովն, բորոշի ձևերովն, փափկիկ շրմունքներովն, պղտի բերնովն, դէպ 'ի վար կախուած գանգուրներովն, ինչ-պէս նաև գլուխը դրած թագովն՝ այն-

պիսի կանացի երեսյիթ մունի, որ ոչ ոք կրնայ այդ կերպարանաց վրայ այրական կորովութիւն մը նկատել: Ուստի եթէ հարկ է աստուածուհեաց դաստին մէջ զայն փնարուել, որովհետեւ ոչ ոք կրնայ անոր գաղափարական

պատկեր մը ըլլալին ընդունիլ, բնորութիւնն Ավրոդիտեայ և Արտեմիսի մէջ կը մնայ: Բրիտանական թանգարանին վերդիշեալ ցանկը կ'ենթադրէ աւելի թէ Արտեմիսն ըլլայ: ասոր պատճառը կարծեմ մեր զլիսոյն նէալօլայ նետաձիգ անուանեալ Արտեմիսյն պղնձոյն հետ ունեցած նմանութիւնն է: Սա ալ



Պղնձէ զլիսոյն աչ կիսէրկան.

վրայ կը պակսին ականջներսւն ետեկն կտիսւած զանգուրներն, մինչդեռ հօս կարեսրագոյն մաս մը կը կազմեն. մանր գանգուրներն ամենայն չափակցութք շինուած են, մինչդեռ Բրիտանական թանգարանին պղնձէ զլիսոյն վրայ մանր զարտուզութեամբ: Փոփոխութիւն տալու խնամք տարուած է: Դարձեալ հօս



Պղնձէ զլիսոյն ձախ կիսէրկան!.

քիչ մը գէպ 'ի ճախ գարձած է: ասոր ալ բերանն թեթեւ մը բացուած և որն գունդը վեր բարձրացած են. աչքերն զանգուածով մը լեցուած են. մազերն նմանօրինակ կերպով նախ վերէն փար սանարուած և ետքը գէպ 'ի ետեր կապով մ'ամիսիփուած են. և զլիսաւոր բանն այն է որ թագ մը կը կրէ, և ճակտին վրայ, ինչպէս նաև ականջներուն առջե ի կողմը՝ մազերէն զատուած պատի գանգուրներ կ'երկըննան: Բայց այս ամնդն վեր 'ի վերոյ նմանութիւնը են միայն. մինչդեռ էական կէսերու մէջ բոլորովին իրարմէ կը տարբերին: Արտեմիսյան երեսն երկայն ու բարակ է. իսկ մեր զլիսունը լայն ու բոլորչի. անոր



Պղնձէ ձեւաքն.

<sup>1</sup> Այս էրկու կիսէրեաներուն և ձեռքին պատկերներն վորագրուած են Ապտուլաչէ ան Ել-

բարց լուսանկարներէ. իսկ մեծադիր դըւխն՝ այս թարգմանեալ հասուածիս վիմազրութենէ մը:

քնքաց վրայի գանգուրներն իրենց կըր ձևովն պարզութեան և բնականութեան գաղափար մը կու տան, շատ տարրեր այն բաղմամանուած գանգուրներէն՝ որոնք Արտեմեայ գլխոյն վրայ կ'երեւան:

Այսու հանգերձ Նէսապօլսց արձանն հաւանականօրէն հինգորդոյ մը բաւական ժամանակ ետքը եղած օրինակութիւն է, ինչպէս որ մագերուն անարուեստ կերպէն կ'երեւի. սակայն զլիսաւոր տարրերութիւններն, մանաւանդ երեսին ձևը, պէտք չէ իրեւ ընդօրինակողին ըրած փոփոխութեանց հետեւանք համարիլ: Աւելի նմանութիւն մ'ունի մեր զլիսուն հետ Քլարաքի նկարագրած Արտեմիսն, որուն մազերն ամենանման են, և ականջներուն ետքը կախուած գանգուրներ և թագ մ'ունի: Բատ Քլարաքի, զլուին ինչպէս նաև անոր բարձրութեանն հաւասար վեր վերցուած աջ ձեռքը՝ արձանէն զատուած չէին. ձախ ձեռքն դէպ 'ի վար երկնցած էր, և երկու ուսերուն վրայ կոճկած ներքնազգեստ մ'ունէր: Սակայն այս արձանիս հետ ալ վերաբերութիւն մը չունի մեր զլուին, ոչ այնչափ զգեստին պատճառաւ, վասն զի իմ անոր վրայգը ըրած ենթադրութիւնք կրնան թերես սիսահամարուիլ և դարձեալոյ այնչափ ձախ թեին բոլորովին տարրեր դիլիքէն, որովհետեւ կրնայ միշտ անոր ունեցած նմանութիւնն իրեւ տարակուասկան համարուիլ: այլ միայն աջ թեին բարձրութեանն պատճառաւ. վասն զի ասով չէր կրնար այժմեան դիրքն ունենալ մեր զլուին, որոյ ձախ ուսն աջ ուսէն բարձր է:

Պէտք է ընդունիլ և զարմանք ալ չէ որ Ափրոդիտասց և Արտեմեայ արձանաց վրայ մազերու ձիի և արտաքին դարբուց շատ մը նմանութիւնք կը զըտնուին: Երկուքն ալ երիտասարդ և գեղեցիկ աստուածուհի ըլլալ կը ջանան: Գլխաւոր տարրերութիւնն աւելի դիմաց արտայայտութեան վրայ պէտք է երեւայ: Մինչդեռ մէկուն վրայ ծանր և խիստ կերպարանաց շիտակ և անհարթ գիծեր կը տեսնուին, միւսն քաղ-

ցրութիւն և վայելցութիւն մը կ'երեցնէ հանգերձ ուռուցիկ և բոլորչի ձևերով: Այս քաղցրութիւնն և վայելցութիւնն խառնութիւնն խառն ընդունի մեր պէտք է աստուածուհի մը՝ որ լուացուելով պատրաստուելով, իր վերջին ծածկոյթն վրայէն կը թօթափէ: Երեսին վրայ կ'երեւայ նաև գողացիկ ծիծաղ մը, զոր մեր պատկերն լուացարտայտաեր: Ամենէն աւելի այս գեղեցկութեան և շնորհաց աստուածուհայս կը պատշաճի մազերն արուեստով շտկել և թագով մը զարդարուիլ: Ուստի այս արձանիս զլիսուն և ձեռքին վրայ մեր ըրած աւանձին խորհրդածութիւնքն կրկին կը համոզին զմեղ որ ասիկայ կնիդեան Ափրոդիտասց նման ձեռք արձան մը պիտի ըլլայ:

Այս նմանութիւնն յորում պէտք է նկատել:

Հօս յարմար առիթ մ'է յիշատակելու Միքայելիսի կնիդեան արձանին վըրայ վերջերս հրատարակած քննական հետազոտութիւնքն, որոնց նայելով, վատիկանու Յունական խաչ ըստած սրահին արձանն՝ պէտք է նախատիպ օրինակին ամենէն համաձայնն նկատել. իթէ մեր արձանն ասոր հետ բաղդատելու ըլլանք, այլ և այլ աւարբերութիւններ կը տեսնենք: թէպէս անոր մազերն ալ գծով մը բաժնուած են գագաթան վրայ, սակայն յետոյ ամբողջը մէկէն առջնէն դէպ 'ի ետև տարուած և հօն հանգուցով մ'ամիմփոփուած և կրկին ժապաւենով կապուած են, ձականին վրայ և երեսին երկու կոսմը, ինչպէս նաև ակսնջին ետեւէն կախուած գանգուրներչկան. նաև թագ ալ չունի: Ձախ թենն ձեռքովն հանգերձ քիչ մը տարբեր է. ստորին բաղուկն դէպ 'ի ձեռքը ծոած, և ասոր ալ արտաքին երեսը դէպ 'ի վեր գարձած է: թէպէտնա ալ կտաւը երրորդ և չորրորդ մատովն միայն թոյլ կերպով մը բռնած է՝

զայն վար թողլու համար . բայց մինչ-  
դեռ հօս մեր արձանին վրայ կտաւը  
նախ ձախ թէեին վրայ յեցած էր , հօն  
ձեռքէն ուղղակի կ'իջնայ և վարը կե-  
ցած սափորի մը վրայ կ'իջնայ : Այս  
կէտիս վրայ ետքէն նորէն պիտի դառ-  
նանք . առ այժմ բաւական համարինք  
այշափս ստուգելը որ այս երկու զըլ-  
խոց և զգեստի բռնուածքին մէջ եղած  
տարրերութեանց պատճառաւ , անկա-  
րելի է զանոնք մի և նոյն արձանի մը  
օրինակութիւն համարիլ :

Ծւատի կը մնայ որոշել թէ այս Պրաք-  
սիդելի կնիդեան երկու արձաններէն  
որո՞ն հետ աւելի կը համաձայնի : Քա-  
նի որ մէկ տեսակը միայն ծանօթ էր ,  
կարելի էր առանց տարակուսի այդ  
հոչակաւոր արձանին վրայ ինտուելայն .  
չափ օրինակութեց նախատիպը . բայց  
հիմա որ արձան մ'երեան կ'ելլէ իւր  
գիրքովն նման անոր՝ որոյ ձևն , մանա-  
ւանդ թէեին վրայ ձգուած զգեստն մին-  
չեւ կէտ մը կը համաձայնի այն ձևոյն  
հետ՝ զոր մենք դրամներէ և տեղեկու-  
թիւններէ իրեւ Ավրոդիտէսինը կը  
նկատենք , և որ սակայն չի կրնար այն օ-  
րինակութեանց թուոյն մէջ համարուիլ  
պէտք է ուրեմն ինտուել թէ որ օրի-  
նակն աւելի նախատիպն կը մնաենայ :  
Գրաւոր աւանդութիւնքն այս խնդրոյս  
լուծմանն համար կարեւորութիւն մը չու-  
նին , քանի որ բատ բաւականին առան-  
ձին մանրամասնութեանց չեն իջներ ,  
և կրնան անիտիր այս կամ այն ար-  
ձանին համար առնուիլ : Իսկ դրամ-  
ներն թէպէտ աստուածուին առանց  
թագի և զգեստն ձեռքէն շիտակ և կող-  
մնակի վար ինկած կը ներկայացընեն ,  
բայց և այնպէս վատիկաննեան արձանն  
իր օրինակութիւններովն հանդերձ իր-  
եւ Ավրոդիտեայ հաւատարիմ պատ-  
կերն ըլլալը կը հաւաստեն : Նոյնը հաս-  
տատել կու տան մեզի նաև ուրիշ եր-  
կու պարագայք . մէյմը որ զժուարին է  
որ ասանկ կնիդեան արձանին պէս հըռ-  
չակաւոր արձանի մը օրինակութիւնն  
ուրիշ նիւթով մ'եղած ըլլայ քան ե-  
թէ մարմարիոնով , որում վրայ մեծաւ

մասամբ իր ըրած աղդեցութիւնն կը  
կայանար . և երկրորդ որ նոյն իսկ իր  
օրինակութեանց թուոյն բազմութիւնն  
անոր իրեւ հոչակաւոր նախատիպ ար-  
ձան մ'եղած ըլլալը կը ցուցընէ : Այս  
թուոյս մէջէն կարելի էր թէրեւս զո-  
մանս զատել և զանոնք իրը մեր արձա-  
նին օրինակութիւն համարել , մանա-  
ւանդ զանոնք՝ որոնց վրայէն զիրենիք ո-  
րոշող մասերն վերցուած , և նորոգու-  
թիւններով ծանօթ նախատիպն նը-  
մանցուած են . սակայն այս ալ կարե-  
լիութիւն մի է՝ որուն կարենորութիւնն մը  
չի կրնար տրուիլ , քանի որ ստուգագոյն  
տեղեկութեամբք չհաստատուի : Այս  
տեսակ օրինակութեան մը վրայ յետոյ  
պիտի խօսիմ :

Զի կրնար արդեօք ըլլալ որ նոյն ինքն  
Պրաքսիդէլ իր կնիդեան արձանովն  
այնակի մնծամեծ յախողութիւններ ձեռք  
բերելէ ետքը , քիչ փոփոխութեամբք  
ուրիշ նիւթով մը նոյն առարկային շատ  
նման նոր արձան մը շինած ըլլայ : Այս  
կարծեաց կերպով մը հաստատութիւն  
կու տայ նաև Պինխոսի այս խօսպը , թէ  
« Պրաքսիդէլ պղնձէ արձանները շինեց ,  
որոնք երջանկութեան տաճարին առջևը  
զրուած էին , ինչպէս նաև իւր աշխար-  
հահոչակ մարմարիոննեայ Աստղկան օ-  
րինակն , որ կղօդիսսի իշխանութեան  
ժամանակի պատահած հրդեհին մէջ մէ-  
կալիոնց հետ միատեղ այրեցաւ » : Գէթ  
ինծի բնական կ'երեայ որ իրենց յար-  
գին համեմատ իրարու հետ բազգա-  
տուած պիտի ըլլան այն արձաններն  
որոնք իրենց ձևովն իրարու կը մօտե-  
նային :

Զի կրնար արդեօք Բրիտանական թան-  
գորանին պղնձոյ զլուխն բաւն իսկ Պրաք-  
սիդելի գործն համարուիլ : Նախ և ա-  
ռաջ դիտել կու տամ թէ պէտք չէ մու-  
նալ որ ինչպէս աշաց գատարկութիւնն  
կերպարանքը կ'այլափոխէ : Ասոր տա-  
րակոյս չկայ որ այս գլուխս յունական  
արուեստին ամենէն ընտիր ժամանակի  
գործ է . Երեսին կենդանի գնապրու-  
թիւնն կը ցուցընէ որ անոր թուականն ,  
չորրորդ զարուն կէսէն անդին չերթար

և որ և իցէ կերպով պատճառ մը չկաց  
այդ գլխոյն աւելիք ստորին ժամանակ  
մ'ընծայելու : Մազերն պարզ և ան-  
զարդ կերպով շտկուած և շիտակ դէպ  
ի ետև սանարուած և կապուած են ,  
զրեթէ Միլսի Ափրոդիտէի և Պրեշիոյ  
Յաղթութեան արձանին նման ձեռվլ:  
ինչ մեծ զանազանութիւն կայ ասոր  
անդարդ մազերուն ձեռյն և յետոյ քան-  
դակուած կապիտոլյան և Մետիշեան  
և Բաղանեաց մէջ կծկեալ և Գեղայա-  
տակ կոչուած Ափրոդիտեաց մազերուն  
շտկուածքին մէջ : Ասոնց ալ մազերն  
նախ զծով մը բաժնուած և յետոյ ժա-  
պաւինով և կամ շրջանակով մ'ամփո-  
փուած են . բայց դէպ ՚ի դուրս ինկած  
կտորը ոչ թէ շիտակ ետելը տարուած ,  
այլ կամ բոլորը մէկէն և կամ մասամբ  
դադամին վրայ ամփոփուած և հօն  
խոշոր հանդուցով մը հաստատուած  
է . իսկ մնացած մազերն սովորական  
կերպով ետելը կապուած են . թերես  
առարկուի որ արձակ և մանր դան-  
գուրներուն պատճառաւ չի կրնար մա-  
զերուն պարզ և անդարդ կերպ մը տր-  
րուիլ . Ասոր կը պատասխաննեմ որ մեծ  
տարրերութիւն կայ պղնձի և մորմարիո-  
նի վրայ աշխատելու արուեստին մէջ :  
Մարմարինը լայն միջոցներ կ'ուզէ , որ  
պէս զի գչիրն ազգատ ընթանայ . արձակ  
մազերու և ասոնցնման բաներու պատ-  
ճառաւ այս միջոցներուն ընդհատումը  
ոչ միայն աւելորդ աշխատութիւն կը պատ-  
ճառէ , այլ և սահմանաւոր մտածու-  
թեան մը գաղափարը կը զարթուցանէ :  
Բոլորովին տարբեր է պղնձէ արձան-  
ներ շինելու ոճը . կաղապարը կազմելու  
ծառայող կակուզ նիւթոյն վրայ բար-  
րովին տարբեր կերպով կ'աշխատցուի ,  
և միանգամայն կը ջանացուի լայն մի-  
ջոցներն կարելի եղածին շափ պակաե-  
ցընել և կենդանացընել , որպէս զի ա-  
նոնց փայլունութիւն մեղմանայ : Այսպէս  
է օրինակի համար նէապօլոյ պղնձէ  
գլուխն , որ Ապոլոնիոսի նիզակաւոր  
արձանին օրինակութիւն մի է , և որուն  
ամբողջ մազերն վայելուչ և մանր դան-  
գուրներով ճակտին վրայ ձգուած են .

և ըստ իմ կարծեացս այս իսկ է զիսա-  
ւոր պատճառն որոյ համար նէապօլիս  
գտնուող Ապոլոնին և Արտեմեայ պէլն-  
ձէ արձաններուն ճակտին վրայ և գլու-  
խոյն երկու կողմերը պղտի գանգուր-  
ներ շինուած են : Արշափ աւելի իրա-  
ւամբ նոյնը նաև Ափրոդիտեայ համար  
եղած պիտի ըլլայ : Սակայն այս ոճով  
մանր գանգուրներուն մանաւանդ կող-  
մակիներուն պատճառը ոչ միայն նիւ-  
թոյն տեսակն այլ նաև ժամանակին  
հնութիւնն է : Այսպէս Քասպելլանիի  
Հերայն կողմանակի փոքր գանգուրներ  
ունի , ինչպէս նաև մողէսասպան կո-  
չուած Ապոլոնն , որ անտարակոյս Պրաք-  
սիդերի ձեռադրորդ մը պիտի ըլլայ : Ես  
համոզուած եմ որ գեռ շատ օրինակ-  
ներ կրնային բերուիլ , եթէ հնագոյն  
քանդակներուն մանր գանգուրներն  
վաւերականութիւն ունենային : Յան-  
գրդնութիւն մ'ըրած չենք սեպուիր ,  
եթէ ուզենանք ենթադրել որ Պրաքսի-  
դել իր քանդակած զանազան արձան-  
ներուն զանազան մազերու կերպեր  
տուած ըլլայ . մէկուն զլսոյն վրայ շրջա-  
նակ մը և թագ մը դրած , ուրիշի մը  
մազերն կրկին կապով ամփոփած , մէ-  
կու մը մազերուն մէկ մասը , միւսին  
ամբողջ մէկէն դէպ ՚ի ետև տարած  
ըլլայ : Այս տեսակ զանազանութեանց  
ինչ աստիճան ուշ գրուած ըլլալուն կը  
վկայէ նիստիքաց արձանն . որ ապա-  
հովապէս Պրաքսիդելի դործն կրնայ  
համարուիլ , նիստին պարզ կապ մը  
ունի մազերուն վրայ , որոնք զրեթէ  
մեր արձաննին մազերուն նման ոճով  
դէպ ՚ի ետև տարուած են . աղջիկնե-  
րէն երկուքին մազերն վատիկանու կնի-  
դեան Ափրոդիտեայ մազերուն նման  
կրկին ժապաւինով կապուած են . իսկ  
չորրորդին մազերն բալորովին արձակ  
են . ինչ նշան որ սովորաբար կը պա-  
հանջուի Պրաքսիդելի գործ համարուե-  
լու համար , և ինչ որ մանաւորապէս  
՚ի գովեստ կնիդեանին առաջ կը բե-  
րաւի , ասոնք ամենքն ալ գեղեցիկայար-  
մար կերպով մեր պղնձոյն վրայ կը նըշչ  
մարուին , մանաւանդ աշաց յօնից զե-

զեցիկ դժագրութիւնն և այն զուարթեցին թեթև ժմիան, որ աւ ելի մեր քան թէ վաստիկաննան արձանին վրայ կ'երի, եթէ ծիծաղ հասկըցուի այն երեսյթն որ վերին շրմանց բացուելովն և ակուաններուն կէս մ'երեննալովն կը ձեանայ: Ինծի կ'երևայ որ մեր զլուին բաւական նմանութիւն ունի ՚ի Հռովմ դամուած և վերջերս Տարեգրաւթեանց մէջ հրատարակուած բագոսի զլմուն հետ, զոր Ռոպերդ՝ եթե ոչ նոյն իսկ Պրաքսիդելի՝ բայց գէթ անոր ժամանակին և անոր գպրոցին կ'ընծայէ:

Հօս հորկ կը համարիմ յիշատակել որ կ'երևայ թէ մեր արձանին օրինակութիւն մը կոյ այն զիրքով զոր ենթադրեցինք որ մեր արձանն ունեցած ըլլայ, և է այն ՚ի Հռովմ վիսպարախի պայտան մէջ դամուող Ավիրողիտեայ արձանն, զոր Միքայէլիս դիտամքը մէկդի թողած է, անոր վրայ եղած անյարմար նորոգութեանց պատճառաւ: Ավիրողիտէ մերկութեան վիճակի մէջ սովորական կերպով աջ ձեռքովն իւր առականքը կը ծածկէ, մինչդեռ գէպ՝ ՚ի առաջ երկնցուցած ձախ ձեռքովն մեր պղնձոյն ճիշդ նման կերպով կտար կը բանէ, որ ձեռքէն գուրս ելած տեղէն շարունակելով կողմնակի գէպ՝ ՚ի վար կ'ինայ և անկից ներսի կողմէն սոտրին բազիկն վրայ կ'ինայ, ինչպէս որ մեր պղնձոյն վրայ ենթադրեցինք: Ետքը իւսէն ուղղակի վար իջնալով, դլիքինի ձեռվ յենարանի մը վրայ կը հանդչի: Գլուխը նմանութիւն մը չունի ոչ մեր պղնձոյն և ոչ վատիկանու արձանին հետ: բայց անոր բուն այն արձանին մասն ըլլալն շատ տարակուսական է: վասն զի արդէն արձանէն բաժնուած

է, և մանաւանդ պարանոցին ձախ կողմը այնալիսի աւելորդ կտոր մը կայ, որ այդ գլուխն այն արձանին չյարմարիլը կը ցուցընէ:

Ըստ ֆլարաքի, դլիքինին աղին, ձախ աչքը, և թեկին մէկ մասը նոր շինուած են, և նոյն իսկ ամքողին վրայ նորոգութիւն եղած է: Նաև ձախ ձեռքն, սոտրին բազիկն մէկ մասն՝ հանգերձ ձեռքովն և բոնած կտաւովն նոր շինուած պիտի ըլլան: Ասոր խելքս չի համանիր, և ինծի անկարելի կամ դէմ անհաւանական կ'երևնայ: որ արդի արուեստաւոր մը այդ արձանին նմանող ուրիշ արձաններուն չհետելորդ, և անոր ձեռքը, բազուկը և կտաւը նորոգել ուղելով, զիպուածով տուած ըլլայ անոր այն ձեր, որ ինչպէս մեր արձանին վրայ՝ հնութեան նշան մը կը համարուի: Ուտի կամ եղած նորոգութեանց նկատմամբ Քլարաքի ըստաններն սխալ են, և կամ արձանին ողջ մնացած մասերուն վրայ անանկ նշաններ կային՝ որ նորոգունց չէր կրնար անոնց չհետեկիլ: Բայց այդ արձանին վրայ հանուած այսակիս տարակոյսներուն պատճառաւ լաւ կ'ըլլայ առ այժմ՝ անոր մեր արձանին հետ ունեցած նմանութեանը վրայօք որոշ վճիռ մը չտալ, մինչեւ որ կարենանք անոր մանրամասնութեանցը վրայ աւելի որոշ տեղեկութիւններ ստանալ:

Դժուարին է զուրցել թէ ինչպէս այս արձանս Հայաստանի այդ հեռաւոր կողմերը գնացեր է, ենթագրելով որ տեղոյն համար ըստածն ուղիղ է և ոչ թէ ծշմարտութիւնն քողարկելու հնարք մը: անոր համար զանց կ'ընեմ այս մասին վրայ խորհրդածելը:

ԷՆԿԵԼՄԱՆ